

մեծներու հետ՝ կամ թէ գեղացիներու:

Ընկերութեան մէջ ախորժելի կերպ մը ունի մեր Առաքինին, գործողութեանց մէջ ծանր ու նշանաւոր կերպ մը. ամէն պաշտօնի յարմար է, բայց բոլորվին եւ ոչ մէկ բանի. ինչ գործի կուզես՝ դիր զինքը, ամէն բանի մէջ քիչ եզականութիւն կունենայ, վասն զի ինքն է. բայց մէկ բանի մըն ալ անյարմար չէ: Կարելի է որ հասարակ կենակցութեան մէջ քիչ մը պազութիւն ու մաքի ցուածութիւն ունենայ, վասն զի մեծ բաներու վարժած լինելով՝ փցուն բաներուն չկրնար միշտ ուշադրութիւն ընել. բայց թող մէկ մը մեծամեծ գործողութիւններ բացուին, բոլորվին կրակ, բոլորվին քաջութիւն, մեծանձնութիւն ու խմասութիւն կդառնայ. նորա խօսակցութիւնը այնուհետեւ ոչ թէ մէկ ձեւ մը կունենայ, այլ հազար ձեւ կառնու: — Մի եւ նոյն օրուան մէջ կտեսնես որ նա կեցեր՝ խմաստակին հետ ծանր կերպով վարդապետութիւն ընելով կխօսի, խմասունին հետ կտրամաբանէ, ազնիւ ընկերութեան մէջ կիայլի, մարդկային ազգին իրաւունքը կապատպանէ, հիւանդը կմընիթարէ, եւ բարեկամին հետ սիրալիր առանձնախօսութիւն կընէ: Արհեստաւորին հետ արհեստի վրայ կխօսի, փառատէր մարդուն հետ քաղաքական խնդիրներու վրայ կզրուցէ, պատկերաչանին հետ լուսոյ եւ շուքի վրայ, պզտիկ աղջկան հետ՝ գլխու զարդարանքին վրայ, մեծ մօրը հետ տանտիկնութեան վրայ, եւ ամէն մարդու հետ արդարութեան վրայ. Խորունկ վիլխոտիային հետ վախճանական պատճառաց խնդիրներուն մէջ կընկըմի, եւ պզտիկ աղջկան հետ նորա խաղերուն կխառնուի: Բայց ամէն ըսածներուն մէջն ալ այնպիսի քաղցր ու մարդասէր փիւմսովայութիւն մը կխառնէ որ աղէկ գիտէ ատենին ծիծաղիլ ու մտմտալ, ծառայել ու հաճոյանալ, ցաւակցիլ եւ ներել... այն փիւմսովայութիւնը միշտ նորա հետն է, թէ

խառնաշփոթ բազմութեան մէջ եւ թէ առանձնութեան մէջ, թէ տաճարը եւ թէ պալատը, թէ գասաստանարանը եւ թէ զրոսարանը: Նատ վարպետ է ամենափափուկ զուարձութիւնն ալ բարակցընելու, ամենակաշերն ալ զըտելու մաքրելու, եւ երկուքն ալ հոն դադրեցնելու՝ ուր որ կդադրին համեստութիւն ու խոհեմութիւնը:

Ցիմարութեանն ու խմասութեան մէջաելլը անտարել կեցած, մէկը կբանեցընէ՝ զըւարձութիւն տալու համար, միւսը՝ չափաւորելու համար. միայն չափազանց բանը վար կզարնէ, միայն անիրաւ բանը կդատապարտէ. որ զուարձութիւնն որ ուրիշի վնաս մը չունի՛ իւր աչքին անմեզ կերեւնայ, որ զրոսանքն որ աշխատանքէն եաբը կուգայ՝ իրեն համար իրաւացի կերեւնայ. կյորդորէ ըզմարդիկ' ընկերական վիճակին քաղցրութիւնը վայելելու, ինքն ալ անոնցմէ հեռու չփախչիր, բայց աւելի սիրով առանձնութեան միսիթարութիւնները կիրնտուէ: Իւր կենդանական գոյութիւնը իւր անձին վրայ ամփոփած, այնպիսի զուարձութիւններ կըհնարէ իրեն որ ազատ են մարդկանց հաճոյքէն եւ բազդին փափոխութիւններէն: Աշխատանքը, զրոսանքը, դիրք կարդալը, մըտածութիւնը, այնպիսի զուտ ու մաքուր զըւարձութիւններ կուտան իրեն՝ որ ոչ երբէք կթունաւորուին զզնման ցաւովք: Իրեն ունեցած բազմաթիւ տեղեկութիւններովը՝ ըրած գիտողութիւնները կբազմապահկուին: —

Հսել չէ թէ նա գիտութեան վրայ պէտք եղածէն աւելի համարում ունի. աղէկ գիտէ որ ամենախորունկ ուսման ծայրն ալ շատ անգամ այս է միայն որ մարդ իրեն տգիտութիւնը աւելի լաւ կհասկընայ. սակայն այս գիտնալն ալ իրեն համար մեծ բան է. ճշմարտութեան եաեւէն կիյնայ՝ առանց յուսալու որ կատարելապէս համի անոր, եւ երբ չկընայ ստոյգը ձեռք բերել, հաւանականով գոհ կլինի: . . .

(Եարայարութիւնն յառաջիկայն.)

Ա.Ա.Ա.Մ.Ք.

Առաքինութիւնը Ֆիգն մի է զոր մեք մեզի դէմ կընեմք՝ յօգուտ ընկերին, Աստուծոյ հանելի լինելու նպատակաւ:

Առանց առաքինի լինելու՝ անկարելի է երջանիկ լինել:

Վ.Յ.Ա.Ա.Ր.:

Փառասիրութիւնն ու Առաքինութիւնը երկու անհաջութշնամիներ են. Առաքինին Փառասէր չէ, Փառասէրն՝ Առաքինի չէ: